

ԲԱԶՄԱՎԷՊ ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ

ՌՅԻԵ ՌՅԻԶ

Հ Ա Տ Տ Ր

Ձ Գ

1926

Ս Ե Պ Տ Ե Մ Բ Բ

Թ Ի Թ



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Ց Ե Կ Ե Ղ Ե Ց Ի Ն

ԼՈՒՍԱԿՈՐԶԷՆ ՅԱՌԱԶ

(Շարունակութիւն, տես Բազմավեպ 1926, էջ 225)


5. Օրինակը ըստ հրատարիչ էր. և թաղէի վկայաբանութեան նախանձայնոյզ հայ հեղինակը՝ փոխանակ Հայաստանի նոր առաքեալ մը ստեղծելու յոգնութեան, դիրին կերպ մը գտաւ. եղեսպտոցն առաւ հոն փոխադրեց, և հայ եկեղեցին ալ ունեցաւ իւր առաքելական ծագումը. Եկաւ Մ. Խորենացին, կարգաց նոյն շարադրութիւնը, զԵւսեբիոս ու Լարուրենս (կամ Ղերուրնա՝), և ուզեց զուտ հայկական գոյն մը տալ Արգարու վէպին, խանգարելով իւր արտաքին աղբիւրները՝ գոյս ցոյց կու տայ՝ Նախ՝ Եղեսպոյ բոլոր իշխեցողը «Թագաւորը մեր» եղան անոր երևակայոտ գրչին ներքև՝ իսկ Արգար Ռեքամա դարձաւ մեր Տիգրանայ եղբորդու տնայ Արշամայ որդին՝, և ինքն ալ «արքայ Հայոց», ու մեր Սանատրուկ թագաւորը:

գաւորը՝ «քեաւորի նորին»։ Ամէն մարդ և ամէն աշխարհ հայ։

Գալով Թաղէի, որովհետև Լարուրենս զԱղղէ վախճանած կը նշանակէր Եղեսպոյ մէջ, մեր պատմահայրն աղոր դարմանն ալ գտաւ Ասորի և յոյն անուանց հասարակութիւնը մոռնալով, վկայաբանութեան ու Եւսեբիոսի Թաղէաւոր զատեց Լարուրենայ Աղղէն, զոր իբր Թէ առաքեալը «ձեռնադրեալ ի վերայ Եղեսպոյ, փոխանակ իւր թողու արքայի», և ինք ի Հայս կու գայ՝ Այսու հակասութիւնը վերցաւ պատմութեան միջէն։

Մերոք երէց՝ Ժ դարուն՝ իւր խելքով

1. Առ՝ 226. Խորեն. Բ, 4, 14. — 2. Խորեն. Բ, 4, 14. — 3. Նոյն՝ Բ, 17, 14. — 5. Նոյն՝ Բ, 17, 14. — 6. Առ՝ 226.



ուրիշ շրջան մ'ընել տուա թարգմտի, որպէս թէ Ուոհայէն կ'անցնի ի կեսաբիա, զրիստոնէութիւնը կը հիմնէ հոն, իւր թէնոփիլոս անուն աշակերտն եպիսկոպոս ձեռնադրելով՝ առաջնորդ կը թողու անոնց, և ինքն ի Հայաստան կ'երթայ՝ Որպէս զի այս անագան և անպէտ տեղեկութեան վերստին շղառնանք, կը փութամ ըսել՝ թէ կեսարիոյ ճարտգիչն եղաւ ոչ եթէ թարգմտ, այլ «կարոս» ըստ Գործոց՝ առաքելոց՝, ինչպէս գիտէին Եւսեբիոս ու Եփրեմ ևս՝:

6. Հասաւ վարդեանը՝ որ հայկական աւանդութեան ալ տանք պատմութեան պատասխանը, Նախ՝ սխալ էր հայացնել զԱրզար, որուն տրուած այդ պատին անձանթ էր Եւսեբիոսի, Լարուրեանայ, ամենուն, և հայ վկայարանորեան անգամ Ընդ հակառակն Եղեւսիա ասորական քաղաք, ու քիչ անգամ հպատակ հայ թագաւորութեան, ինչպէս մեծին Տէրբանի ժամանակ՝, իրեն փշխեցող ունէր՝ ըստ արտաքին պատմութեան՝ արար ցեղ մը, որոյ անդամներէն էր նաև Արզար Ե, որդի Գ Մանուի՝ ըստ ժամանակագրութեան Տելմարեցւոյն: Հոովմայեցին Տակիտոս, որ նոյն Արզարու մասին հնագոյն պատմիչն է, (կը գրէր 115ին), զայն ժամանակակից կը զնէ կղաւղիոս կայսեր (Յագ. 41-54), և կ'անուանէ «արքայ Արարացոց» և թէ կուրի մը պահուն Միհրդատայ բանակէն կ'անջատուի «Ակրար» բանական Արարացոց: Վերջապէս ասոր ու իտալեանցւոյն «արքայ Հայոց» կարծած Արզարու մէջ անդունդ մը կայ, և այդ կուշումը չի կրնար արդարանալ ոչ մէկ իմաստով, ոչ ցեղակցութեամբ և ոչ տիրելով Հայաստանի, որոյ գահուն վրայ Ուգամայի օրով ուրիշներ կը բազմէին՝ Խորենացին զայն հայացուց այն դիրքու-

թեամբ՝ որով Աղղայի վարդապետորենեւ առաւ Արզարու ընդ Տիրերեայ թղթակցութեան պատճէնը՝, և անոր «արքայ» բառին ըով յաւելցուց «Հայոց»՝ որ չկայ ընազդին մէջ:

Արդ՝ այս հեթանոս արարացինն է, զոր Յովհաննէս պատմագիրը հանեց «ի վերին աշտարակն Սիոն»⁹, 1284ին զրուած խորհրդատետրը (Ս. Ղազարու) սրբոց մէջ խառնեց, և ժիւ դարէն յետոյ տօնացուցէն ներս ալ մտաւ հանդիսապէս, ինչպէս ցուցած եմ այլուր¹⁰:

7. Իսկ նկատմամբ Եղեւսիոյ ու մեր Աղղայ-Թարգմտ առաքելոյն, զոր արգարեան զրոյցին ձեկն տակ առասպելական անձ մը նկատեցինք՝ գէթ Ա դարուն համար, ինչ կրնանք խորհել, եթէ ոչ նոյնպէս համարիլ զայն նաև մեր ըով: Վասն զի այն որ անգոյ էր Ուոհայի մէջ, անանուն գրչի մը ձեռքով՝ ինչպէս հայ վկայարանորեանը էր՝ Հայաստան փոխադրուելով, չէր կարող գոյաւորիլ, ինչպէս կարծեցին անոր հետևող մեր հին ու նոր մատենագիրք, յօղուածագիրք ու բեմասացք, ոմանք միամտօրէն և ոմանք մեծամտօրէն, ու եւրոպացի բանասիրաց ալ արդարացի հեզնութիւնը հրաւիրեցին մեր ազգին դէմ¹¹:

8. Թարգմտի առաքելութիւնն ու վկայութիւնն ի Հայս՝ ոչ ոք զիտէ օտարենէն, ոչ Եւսեբիոս, և ոչ միւս ասորական աղբիւրները զորս թուեցինք: Ընդ հակառակն անոնք ուղղակի կը հերքեն զայդ, Աղղայի վարդապետորինեւ Եղեւսիոյ մէջ խաղաղութեամբ վախճանել տալով անոր, և հետագայ երկու ասորի գրիչներ նա հատակուած դնելով Անիկոյ (Aghel) Ծոփաց, Արզարու որդւոյն Սեբրոսի կամ Հեբրովդի ձեռքով¹², և ըստ այլոց՝ ի Բեբրոսոս կամ յԱրարոս¹³, Այս անմիարա-

1. Սոփեր, 2, 81. — 2. Գրծ. Ա. ժ, 24, 48. ժ.թ, 19. — 3. Եւսեբ. Գ, Եփրեմ, Բ, 269. — 4. Սորբը, ԺԱ, Ժ, 15. — 5. Տակիտ. Տրք, ԺԲ, Ժ, Ժ, Ժ, — 6. Հմմտ. Սեմա. Hist. II, 507-18 ևն. — 7. Հմմտ. Cabrol, IV, 2080. Լարուր. 35. — 8:

Խորեն. Բ, Լ, 9. 8. ԿՔ, 46. — 10. Հայ տեղ, 181. — 11. Vacant, I, 71. Cabrol, IV, 2071 տ.թ. Tourn. 408, ևն. — 12. Cabrol, 2071 տ.թ. — 13. Goschler, XII, 999.

նութենէն յայտնի է՝ որ կարծեցեալ առաքելոյն ոչ գերեզման մը և ոչ հետք մը կար Ուռնայի մէջ, որպէս զի առաջնորդ լինէր անոնց: Եւ ի զոր յղանցաւ խորհնացին ալ՝ ըստ ճիմ գատնելու գծադէտ Աղղէէ, վերջինս Եղեբիոյ մէջ նահատակել տալով, և առաքեալն Արտազու¹, (զոր Յ. Մարկուարտ Արաղոս անունէն անուած համարեցաւ²), երկու նահատակութիւնքն ալ անհիմն ու ձրի: Նոյնքան ընդ վայր աշխատեցաւ Օրմանեան ևս՝ այդ թաղէտն երկուտասանից ընկեր կարծեցնելու, ըսելով՝ թէ «այդ է մեր եկեղեցւոյ այժմեան տեսութիւնն ալ» յայն օրէն՝ ուր Սիմէոն երևանցեցին տօնացուցին մէջ՝ երկու առաքելոց տօնբլը միացուց՝ այսպէս. «Առաջին լուսաորչացն մերոց թաղէտի և Բարթողիմէտի»³: Իսկապէս թաղէտի անձին ճշդում չկայ հոս, և անհասկանալի է՝ թէ ինչպէս Սիմէոնի օրէն կը սկսի բարանեան համոզումը: Միանշամայն մեծ օրմերթախտութիւն է՝ որ «այժմեան տեսութիւնք» պատմութիւն չեն կազմեր. ապա թէ ոչ՝ մեր անցեալը բոլորովին անճանաչելի պիտի դառնար այժմ:

Օրմանեանի կարծեօք՝ թաղէտի հայագիր վկայագրութիւնք և չեն յիշեր՝ թէ նա եօթանասնից թիւէն եղած ըլլայ»⁴: Սխալ է: Հին վկայարանորիսն ընդունելով զայն իր քարոզիչն Եղեբիոյ և Աբգարու, այսինքն իբրև անձն արգարեան զրոյցին, այնու իսկ կը հաստատէ անոր եօթանասնից դասէն լինելը: Փաւստոս չի ճշդեր անոր անձը: Իսկ խորհնացին յայտնապէս կը դաւանի զայն «մի յեթանասնից անտի»⁵: Ուրիմն հայ աւանդութեան նախկին շրջանին մէջ Հայոց առաքեալը նոյն ծանուցուած էր Եղեբիոյ առասպելական քարոզչին հետ: Յետոյ նոյն վէպին միջնադարեան յարասութիւնն է՝ որ զայն

համարեցաւ «ընդ այլ առաքեալն ի վերանատունն» զՀոգին սուրբ ընդունողաց թուէն⁶, և որուն հաւատաց նաև Վանական վարդապետ հակառակ «մանց»⁷, և Կիրակոս արևելցի⁸ 1269ին, իւր Յայամաւորաց մէջ զայն կոչելով «մեծն թագէտ»՝ որ էր յերկուտասանիցն⁹: Վկայութիւնք վրիպած Օրմանեանի աչքէն, որ մեծ ընդունելութիւն պիտի ընէր անոնց, ինչպէս ըրաւ Տաթևացւոյն¹⁰: Իսկ մեք տեսանք այդ թաղէտի առաքելութեան ասպարէզը հետի Հայաստանէն՝ ըստ արտաքին պատմութեան¹¹, որով և անկարելի՛ Ուռնայի և Հայոց քարոզչին տեղը զնել զայն, զոր եօթանասնիքն կը համարէին Բարթողիմէտի վկայորիսեր¹², Յովհաննէս պատմիչ¹³, Ասորիկ¹⁴ և ուրիշներ ևս:

Գ. Յիսուսի աշակերտաց ո՛ր խմբէն ալ համարուի թաղէտոյ կամ Աղղէղ, ժամանակագրութիւնն ինքնին չի ներբեր՝ որ նա եկած ու պանտոս լինի Հայոց Սանատրուկ արքայէն: Ա. Գարգաւաշն զՍանատրուկ կարծեօք նոյնացուց վրացի Միհրդատայ հետ¹⁵, որ թագաւորեց Հայոց Ա դարու երկրորդ քառորդին մէջ, և որուն հետեցեալ նաև Ն. Վ. Մելիք թանգեան¹⁶: Սակայն առոնք զատ մարդիկ էին, երկուքն ալ ծանօթ արտաքնոց ևս, Միհրդատ այդ ժամանակէն, և Սանատրուկ ասորած քարուն: Դիտն կատիտէ կը յիշուի «Վազարը՝ որդի Սանատրուկոյ, որ պատրաստեալ էր պատերազմել ընդ Սեբերսի»¹⁷. և որ կուռէն յառաջ հաշտութիւն կը խնդրէ ու կը ստանայ Հայաստանի մէջ մասը¹⁸: Այս կը լինէր 195 թուականին՝ ըստ Սանատրուկեանի, որ անոր հօր թագաւորութիւնը կը նշանակէ մերձաւորապէս 185-194 տարիներուն: Յ. Մարկուարտ անելի կանուրի ալ զրաւ Աղարաջի դէպքը, Տրատայնոս կայսեր օրով, և «հաւանօրէն» 116

1. Խորեն. Բ, 17, 14. — 2. Հագր. տն. 1906, 40. — 3. Օրման. Արց. 25. — 4. Խորեն. Բ, 17. — 5. Սոփեթք, Ը, 59. — 6. Գր. քրոց, 588. — 7. Արեւ. Թ. — 8. Օրման. Արց. 24. — 9. Ասորիկ

228. — 10. Սոփեթք. ԹԹ, 25. — 11. Յ. ԿՔ. 45. — 12. Ասոր. 46. — 13. Գարգու. Գ, 273. — 14. Հայ. եկ. Իրա. Բ, 87. — 15. Cass. LXXXV, IX, 6.

Թուին՝ Յամենայն դէպս առաքելոց ու Սա-
նատրկոյ մէջ ժամանակեան վի՛ մը կայ-
և մեր միամիտ և անհաշիւ աւանդութեան
համեմատ՝ Յիսուսի աշակերտը, որ գրե-
թէ տարկիկց էր վարդապետին, աւելի
քան 100 տարիներու բռնն ուսերուն՝
Հայաստան եկած, Սանատրկոյ դուստրը
զարձուցած է անոր հետ նահատակուած
կը լինի նոյն թագաւորէն: Առասպելաց
առասպելը՝ որ հերքուելու չի կարօտիր:

10. Ըսի՛ թէ այդ վէպն իւր ծագմանը
մէջ գիտն է եղբր թաղէտի հայ վկայա-
բանորեան հեղինակին, որ պատմական
ազբիւր շունենալով ձեռքը, անժամու-
թեամբ լեցուց զայն՝ էլ փաստեր ունինք՝
որ վէպը թէ Դ դարուն և թէ յետոյ եր-
կար ժամանակ ազգին անձանօթ է մա-
ցեր, ինչպէս օտարաց էր: Ազգաթանգեղոս
աւելի կանուխ է գրեր քան զՓաւստոս, որով
սա զայն սեսեր ու կը յիշէ: Արջ՝ Հայոց
ու ճիստունէութիւն դարձին պատմիչը մի
առ մի կը թուէ առաքելոց քարոզած աշ-
խարհները¹, և անոնց մէջ չի հաշուեր
Հայաստանը: Ինչ կը հետեի լուսթենէդ.
բայց միայն այս՝ որ անոր գրութեան ժա-
մանակ Հայոց մէջ տակաւին չէր մտած
թաղէական աւանդութիւնը. ապա թէ ոչ՝
նա որ չէ խորշեր յայտնի առասպելներէ
անգամ, պիտի լսէր և արձանագրեր մե-
ծագոյն փութով մեր աշխարհի անունն
ալ իւր այդ յարմարագոյն տեղոյն մէջ:

Կեսարիոյ Ղևոնդիոս հայրապետի երկ-
բայական նամակին մէջ, զոր կու տայ
նոյն պատմիչը, կայ բացատրութիւնս,
«պարզևարաշխութիւն նորոցնայ քահա-
նայապետութեանդ» Հայոց², ուր նորու-
ցեալ բռնն ակնարկել կը թուի նոյն ա-
թոռին առաքելական հաստատութեան գա-
ղափարին: Սակայն Տփղիսի 1909ի հրա-
տարակութեան երեք զրէագիր օրինակները
կը կարդան նորոգ³. այսինքն նոր հաս-
տատուած, միւսին ճիշդ հակառակը. և
այս է ուղղագոյն ընթերցուածը: Նոյն

Ղևոնդիոս ուրախութիւն կը յայտնէ նաև
«վասն սրբոց վկայիցն Աստուծոյ (Հոբի-
սիմեանց)՝ որ ի մէջ ձերում աշխարհիդ
փառաւորեցան, կ'ըսէ՛ զի և դուք նայե-
ցեալք յիւս գնացից նոցա, և նմանողք
լեալ հուստոց նոցա, փառաւորեսլիք»⁴:
Մէր է թաղէտս առաքեալը, Հայոց առա-
ջին լուսատուն, որ հայրապետը Հոբիսի-
մեանը՝ և զանոնք միայն՝ նմանութեան
օրինակ կու տայ անոնց: Չի գիտեր նա
զայն, որովհետև չկար այդպիսի անուն մը
Հայոց մէջ:

Աւանդութիւնս անձանօթ էր նաև Փաւս-
տոսի օրերուն, որոյ համար սա կը ստի-
պուի տեղեկանալ անոր յիշեալ վկայա-
բանութենէն⁵: Նոյնպէս մնացեր է տակաւին
նաև էր դարու երրորդ քառորդին՝ ուր
Եղիշէն կը գրէր. «Թաղէտս յարեկս պա-
տահէ՛», կ'ըսէ նա՛, և ոչ թէ ի Հայաս-
տան: Ղազար՝ որ վահանայ մարզպանու-
թեան շրջանին (յետ 485ի) կը շարա-
դէր, Հայոց քրիստոնէութեան առաջին
ու միակ քարոզիչ գիտէ զԼուսատրիշ⁶, և
առաքեալը իւր մտքէն անգամ չեն անց-
նիր: Կը սահի էր դարն ու դէպ ի վախ-
ճանը կը մտենայ, և թաղէական վէպը
տակաւին զրքերէն դուրս չէ ելեր. այն-
պէս որ Խորենացին զայն կը ճանաչէ
անոցմէ՛ որ «յառաջագոյն գրեալ» էին,
այն է վկայարանորենեհե՛:

Այսպէս թաղէտի անունն ու քարոզու-
թիւնը մեր քրիստոնէութեան ամբողջ եր-
կու դարերուն մէջ հայ գրիչներէն երեքը
միայն գիտեն, վկայարանորիւր, և Փաւս-
տոս ու Խորենացին՝ աղբրմէ սովբերով-
իսկ միւսերը բոլորովին կ'անգիտանան
ամբողջ հայ ազգին հետ: Հաջի Զ դարու
կիսուն սկսեր է հայութիւնն ընտանալ
անոր, շնորհիւ նախորդ պատմչաց, և
այլ ևս հին աղբրաց չի դիմեր՝ զայն
յիշելու համար: Այսպէս Յովհաննէս Բ
կաթող. (557-574) կ'ըսէ պարզապէս,
«սուրբն Գրիգորիոս, սրբոյն թաղէտի

1. Հանգ. տմ. 1906, 83 էն. — 2. Աղաթ. 515. —
3. Նոյն՝ 617. — 4. Էջ 481. — 5. Աղաթ. 614.
— 6. Աստ՝ 227. — 7. Եղիշէ՛ 945. — 8. Փարս.
2, 45, 57, 104, 141 էն. — 9. Աստ՝ 226.

յաջորդին»։ Ե Աբրահամ կթղ. (607—615), թէ «կոչեցայ յաթոռ երջանիկ Գրիգորի յաջորդեցելոյ մեծի առաքելոյն թաղէոսի»։ Արդ՝ առաքեալ մը, որ կ'ուզուի հայ աշխարհի քարոզած, հայ եկեղեցին հիմնած և իւր վկայական արեամբ առագած լինել զայն, այդքան անծանօթ կըրնար մնալ Հայոց իւր գոյութեան ամենաթարած շրջանին։ Ոչ, կարծեցեալ առաքեալը որ և է յիշատակ կամ աւանդութիւն չէր թողած մեր աշխարհին մէջ, և անոր քարոզութիւնը մէկ հոգւոյ երեւակայութիւնն ստեղծեց, կապելով նոյնքան մտացածին արգարեան զրոյցին հետ, որպէս զի իւր կարծեօք՝ աւելի հաստատու գործէր զայն, իսկ ըստ իս՝ անոր մէջ որ և իցէ պատմական հիմ փնտհելու պէտք և աշխատութիւն չթողուր հետագայիցս։

11. Առաքեալներ յափշտակելու դարեր էին ադոնք։ Եւ ինչպէս Հայք իրհարայէն, նոյնպէս և Աղուանք Հայերէս շրթեցին թաղէոսի առաքելութեան աւանդութիւնը։ Անոնց պատմիչը Մ. Կաղանկայտուացի, որ կը գրէր 665 թուին, կ'ըսէ՝ թէ երբ առաքեալը ցրուեցան քարոզելու, «մերոցս արևելեայց վիճակեցաւ սուրբ առաքեալն թաղէոս։ Սա եկեալ է Հայոս յԱրտազ գաւառ, անդ անուռ զվախեան մարտիրոսութեան ՚ի Սանսարկոյ արքայէն Հայոց»։ Իւր ազդիւրը քնականապէս մեր պատմութիւնն էր. և «մերոցս արևելեայց» բացատրութիւնն ըստ ինքեան ընդարձակ իմաստ ունի։ Սակայն յաջորդ Աղուանք անով իրենց երկիրն իմացան, որ Հայաստանի արևելեան կողմն էր, և այդ զազափարն երթալով զօրացաւ։ Այնպէս որ նոյն իսկ մերս Մտթ. Ուռհայեցին հասանած էր ադոր, և 1136ին այսպէս կը գրէր. «յաշխարհն Աղուանից, որ ասի իւրին աշխարհ Հայոց, որ է աթոռ սրբոյ առաքելոյն թաղէոսի»։ Այնքան համոզուած էր այդ տեղեկութեան, որ ինք

զինքը կը միութարէր՝ Հայոց սեպհականելով Աղուանից երկիրը։ Նմանապէս Պարսից եկեղեցին ալ իրեն առաքեալ ըրաւ նոյն Աղուան, անոր Ազգայ, Մարի և այլ աշակերտներով հանդերձ, ինչպէս կը կարգանք նոյն եկեղեցւոյն յիշատակարանաց մէջ, սկսեալ է դարէն, զորս Յ. Լաբուրտ յառաջ կը բերէ։ Այսպէս աւանդութիւնս, զուրկ պատմական հիմերէ, ամէն ձև կ'ստնու, և ամէն ազգ իրեն կը քաշէ զթաղէոս, որ ամենուն կը պատկանի և ոչ միոյն քով չի գտնուիր, որովհետև այդ տեղերէն ոչ մին տեսած էր նա։

12. Սակայն թաղէոսի ոսկրները կը հանգչէին Արտազու մէջ, և յայտնեցան էր դարու վերջերը, պիտի ըսուի. և քան զայս ինչ աւելի դրական ասպացոյց անոր առաքելութեան է Հայոս։

Պատասխանս պարզ է։ Անոր գերեզմանին ու նշխարաց յայտնութիւնն արդիւնք է տեսեան մը՝ պատահած իրրե թէ վաճառայ մարզպանութեան ժամանակ։ Ուրեմն մինչ այդ՝ աւանդութեան հետ անոր հանգստավայրն ալ անծանօթ էր Հայոց, որոնք Գ դարուն և յետոյ ևս «յառաքելարանս տեառնաշակերտացն, սոյնպէս և ի վկայարանս մարտիրոսացն ամի ամի տողովեալը, զօր տօնին յիշատակի իցաւ վարուց գործոց կենաց քաշութեան նշմարել զնձային»։ Եւ ըրու իրենց առաքելոյն գերեզմանին անտեղեակ կ'ապրէին։ Եւ մեք անոր գոյութիւնը, զիւտն ու տեղը կ'ուսանինք զրութիւնն մը, որ կ'ամփոփէ տեսիլը Կիրակոս անուն միայնակեցի մը, որուն «ի ըուն գիշերի» կը յայտնուին զանազան անգամներ թաղէոս, Սանդուխտ և իրենց վկայակիցներ, ու կը ցուցնեն իրենց հանգստավայրերն Արտազու մէջ. նոյն տեսիլը կոյր մ'ալ կ'ունենայ։

Հին հայ գրականութեան մէջ տեսիլներու առատութիւն մը կայ. Լուսաւորչին երկու անգամ, Ներսեսին, Սահակին,

1. Գր. քրոց, 78, 189. — 2. Կաղանկ. 8. — 3. Ուռ. 280 և 4. — 4. Labourt, 11-13. — 5. Փաւ. 7. — 6. Սփեբք, Ը, 87. — 7. Աբր. 558. և գր. ք. 589 Ս. Ղազարու. — 8. Բագմ. 1898, 565. — 9. Փարս. 78.

Մերորին՝ տառից գիւտին առթիւ¹, վրի-
ժառու Յովհ. Կարապետին², և ուրիշներ.
և անոնք որ եղան նշխարաց յայտնու-
թեանց համար, ինչպէս Ներսեսի³, Թա-
գէտի, Բարթողովէոսի և այլն։ Աստուած
մեր նախնեաց հետ յաճախակի այդ ան-
սովոր եղանակով հաղորդակցեք է. ար-
դեօք զանոնք շատ սիրելուն, թէ իւր
կամքն անոնց աւելի դիւրընկալ ընելու
նպատակով, չեմ գիտեր։

Մեր պարագային՝ տեսիլն աւելի քան
«ի ցուն գիշերի»՝ արեւու մէջ պատահած
կը տեսնուի։ Գրողը, որ կարծեցեալ կի-
րակոս տեսանողէն յետոյ կը ներկայանայ
ժամանակաւ, իւր առջև դերը է ծանօթ
Վկայարանորիւնը, և զայն իրեն կաղա-
պար առեր։ Տեսեր է՝ որ հոն ժայռը կը
պատտի և իւր մէջ կ'ամբողջէ առաքելոյն
մարմինը. հոս ալ նակարակ շարժմամբ
մը ճեղքուի կու տայ ժայռին և ի տես
դնել նշխարները⁴։ Հոն կը վարեն «բիւս
հրացեալ ընդ ուս» Սամուելի, և ոմանց՝
«հրացեալ երկաթով զլստունն ծակէին»⁵.
և հոս՝ նոյնպէս «միոյն ընդ ուսն հարեալ
երկաթի բևեռս և ի նմին կային բևեռքն,
և միւսուուն ընդ լստունն ծակեալ»⁶։ Կայ
նաև զուարճալիս. առաքելոյն ու Սամուելի-
տոյ նշխարները յետ քացման երբ իրա-
րու մօտ կը դրուին, յանկարծակի «թռու-
ցեալ առ միմեանս հանգչէին»⁷, ի յուշ
իրենց հին մտերմութեան։

Կեղծ է ուրեմն նշխարաց յայտնութիւնն
ու տեսիլը, զոր ես կը գտնողմ միւսե-
րուն քով, և կը կրկնեմ, թէ՛ կարծեցեալ
Թաղէի գերեզմանը յամենայն դէպս ան-
յայտ էր մինչև այդ ժամանակ։ Տեսչեան
հեղինակը միանգամայն կը հաստատէ՝ թէ
առաքելոյն նշխարաց վրայ «գիր ոչ էր»,
մինչ անոր աշակերտաց Խարայելի ու Զա-
քարիայ վրայ կար, կ'ըսէ ինքը¹։ Այս
պատճառաւ մեք ալ պէտք ունինք Թա-

ղէտի ցուցամատին, որպէս զի կարենանք
հաւատալ եղեսպացոց կեղակարծ առաքե-
լոյն կարծուած անգիր և անապացոյց
նշխարաց հայ հողին վրայ գտնուելուն.
վասն զի մեր սովորական միջոցները՝
պատմութիւն և քննադատութիւն՝ չեն
գորեր հող, ժանաւանդ թէ կ'ընդլզին։
Ինչպէս կ'ըմբոստանան նաև այն տեղե-
կութեան դէմ՝ զոր Խորենացին լսեր է
ձերունիէ մը, թէ Լուսաւորչին յղութիւնը
պատահեք է Թաղէտի այն գարեբուն դեռ
անյայտ գերեզմանին քով²։ Մարգարէա-
կան հոգով միայն կարելի էր այդ կրկին
զադտնիքները (յղութիւն ու գերեզման)
իմանալ և զուգեւ իրարու։ Այդ ձեռա-
ցած մտքերն ինչեք կ'երևակայէին։

(Շարայարելի) 2. Վ. ՀԱՅՈՒՆԻ



Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ն

ՅՈՎՀԱՆԱՆՈՒ ԵՐԶԼԿԱՅՈՑ ԼԱՒԱՔՈՒՄՆ
ՄԵԿՆՈՒԹԵԱՆՑ ՔԵՐԱԿԱՆԻՑ

Զեռագիրս կը կրէ վանացս Զեռագրա-
ցուցակին մէջ թիւ 957. գետեղուած է
Բ. Գ զարան, և իր վրան գրուած է
Յովհաննու Երզնկացոյ Հաւաքունն Մեկ-
նութեանց Գերականին՝ Յօտրգիր Բ։

Ունի ձեռագիրս 305 թուղթեր, որոցմէ
356 պարզ և անգիր են։ Իր մեծութիւնն
է՛ երկայնք 15, 50 հմ. լայնք 10 հմ.։
Գրութիւնը միասին է, գրին է՝ յօտրա-
գիր, նիւթը՝ թուղթ, կազմն է՝ տախտակ
կաշեպատ՝ զոցելու մասով, կողից երկու
արտաքին երեսները զարդարուած են խո-
րաքանդ գեղեցիկ ճաշակաւոր զարդե-
րով։ Գրչին նկատմամբ (էջ 471) կ'ըսէ
տեղ մը. «աղաչեմ յիշել զսակաւ աշխա-
տոս ի սմս. զՅոհանէս վարդապետ, ընդ
նմին և... զգրող սորին Սիմէոն լոկ անուն
զպիր»։ Իսկ (էջ 609) վերջ կոյս ձեռա-
գրիս կը կարդանք. «Ո՛հ ո՛հ, աղաչեմ
զողորմելի գերիս յիշեալ զգժաբող զգրիս
զՍտեփաննոս երեսցս»։ Գրութեան թուա-

1. Խորեն. Գ, 44. — 2. Մատթ. 11. — 3. Ս-
փրք. Է, 47. — 4. Անդ՝ Ը, 57, 92. — 5. Անդ՝
88-99, 93. — 6. Անդ՝ 94. — 7. Անդ՝ 90. — 8.
Խորեն. Բ, 42.